

Ա Ր Ի Ռ Թ Ա Ն Օ Ւ Ի Ս Ի Ն
(Հարստնակութիւն, տես թիւ (2).)

Դատաւորները զայն վաւերացուցին, և ահա այն առեն ես ալ ցոյց տուի նաւուս մէջ հետա բերած բոլոր հարստութիւնքս . և յայտնեցի անոնց թէ ես այն Արխմէնօփեան էիրոր Ասմասի բռնաւորին՝ Փալիկրատի քով այնքան գանձուց տէր եղած էիր .

Եղայրներս՝ այնպիսի անիրաւութեամբ ինձ հետ վարուելնուն վրայ զղացան . և որ մը իմ ժառանգներս ըլլալ կարողանալու փափագանօք, ամեն ճիգ ՚ի գործ դրին ինձ հետ բարեկամանալու համար, բայց անօդուտ Խրենց բաժանումը՝ պատճառ եղաւ որ մեր զօրունեցած բոլոր ստացուածքը վաճառեն . ես զանոնք գնեցի . և այսպէս իրենց հօր բոլոր ինչքը այն անձին ձեռքը անցընիլը տեսնելու ցաւը ունեցան, որուն չը կամեցան անոնցմէ ամենաշնչին մասը տալ . այս պէս սոսկալի աղքատութեան մէջ ինկան :

Հայց իրենց սիսալմունքը բաւականապէս զգալէն յետոյ, ուղեցի իմ բարի բնաւորութիւն անոնց ցոյց տալ անոնց ներելով ընդունե զիրենք տանս մէջ . և իւրաքանչիւրին՝ ծովուն վրայ վաճառականութիւն ընելու համար, դրամ ստարգեւեցի, որպէս զի անոնցմով շահին և ապրին . և զիրենք ամենքն ալ նորէն միացուցի . իրենք և իրենց տղաքներն իմ տունս խաղաղութեամբ բնակեցան . և ես այս զանազան կամ տարբեր ընտանեաց բոլորեցուն հասարակաց Հայր դարձայ : Արքա՝ իրենց միութեամբ և աշխատութեամբն ու փութաջանութիւնիոյն երեւելի հարստութեանց տէր եղան :

Ասկայն ծերութիւնն՝ ինչպէս որ կը տեսնես, վրայ հասաւ, նա իմ մաշերս ձերմկցնելով և երեսս կնճռելով, իմացուց որ երկար ժամանակ ըստիտիվի կատարեալ երջանկութիւն մը :

Վեռնելէս յառաջ կամեցայ մի վերջն անգամ եւս այն երկիրը տեսնել որ այնքան սիրելի է ինձ . և որ նոյն խակ հայրենիքէս աւելի սիրոս շարժած է . Ի խին որուն մէջ սորվեցայ ես բարի և իմաստուն ըլլալ առաքինի Ալինի հսկողութեան տակ Ենցայ գնացի այն տեղ ծովու վրայէն և հսն Արկատ կղզեաց մէկ կղղիկն վաճառական մը գանելով, իմացայ որ Տելօս կղզւոյն մէջ (Օրովիջի մէկ որդին կայ որ իր մէծ Հօրը առաքինի Ալինի իմաստութեան և առաքինութեան կը հետեւի : Կնմիջապէս Ի իսիի ճանապարհը թողարկով փութացայ գալ Ապոլոնի հսկանաւորութեներեւ, նորա կղզւոյն մէջ վնասուելու այն պատուական մնացորդը ընտանիքի մը . որուն ամենայն ինչ կը պարտիմ . ինձ ասպելու այլ եւս քիչ մը ժամանակ կայ, Պարկայք՝ որ թշնամի են այն քաղցր հանգստութեան . զոր զիք գուն ուրեք մահկանացուաց կը պարզեւեն, պիտի փութան կենաց օրերը կարձել . բայց ես մեռնելու գոհ պիտի ըլլամ, միայն թէ աչքերս տեսնացին Տիրոջս թուն իրենց ըցարկուացունելին յառաջ : Հիմա խօսեցէք, ովէք գուք որ նորա հետ այս կը զւայն մէջ կը բնակիք, կը ճանաւըք զայն, և կտրողէք ինձ ըսել թէ ուր կրնամ գանել զինքք : Վթէ զանիկա ինձ ցոյց ապարագ, թող Ապտուածները վարձահատաց լիցին ձեզ, ձեր ծընդաց վրայ ձեր զաւակաց զաւակները տեսնել տալով ձեզ մինչեւ հինգերորդ սերունդ . և թող պահպա-

նեն ձեր տաւնը խաղաղութեան և
առատութեան մէջ, ձեր առաքինու-
թեան փոխարէն :

Վինչդեռ Արիսթօնիոիւս այսպէս կը խօսէր, Աօֆրանիմ. ուրախութիւն
և միանգամայն տրամութեամբ խա-
ռըն արտասուքներ կը հեղաց : Վեր
ջապէս առանց խօսիլ կարենալու ծե-
րունւոյն պարանոցը կը փախթժուի .
և զայն գրկաց մէջ սեղմելով, այս
հառաջաղից խօսքերը դժուարութիւ-
նարուասանէ. « Ես եմ, ո Հոգի, այն
անձը զօր կը վնասէր, դուք ձեր
բարեկամ Ալինի թոռը կը տեսնէք,
ես եմ, և ձեզ լսելով չեմ կրնար տա-
րակուսիլ, թէ Կատուածներն իմ զա-
ւերս մելմացնելու համար զիկած ըլ-
լսն : Աշախատագիտութիւնը՝ որ երկ-
րիս վրայ կրտսուած կը թուէր, ձեր
մէջ միայն անդրէն կը գտնուի : Վան-
կութեանս ժամանակ լսած էի թէ
Ամօս կղզւոյն մէջ հարուստ և երե-
ւելի մարդ մը՝ իմ մեծ Հօրս մօտ սը-
նած և մեծցած էր . բայց որովհետեւ
Հայրս Օրսիլօգ՝ Երիտասարդութե-
նէջ իր մահկանացուն կնքելով. զիս
որրոցի մէջ թողուց, ուստի շփոթ
կերպով մը տեղեկութիւն ունեցոյ
այս բաներուն : Վհա այս պատճա-
ռաւ Ամօս կղզին անստուգութիւ-
նը երթալու չը համարձակելով, հոս
կղզւոյս մէջ բնակելը նախամեծար
համարեցի . ուր զիս կը միաթարեմ
մնուի հարատութիւնները արհամար
հելով, և Ապօլոնի նուիրական տա-
ճարին մէջ մուղացից արհեստը մշա-
կելու քաղցր պարապմունքով : Իմաս-
տութիւնը՝ որ մարդիկները քիչով գու
հանալու և միանգամացնհանգիստ ըլլա-
կըլլու վարժեցնէ, ինձ ալ ամեն բա-
րեաց ստացուածոց տեղ բռնած է :

Այս պտտմութիւնը վերջացնելէն
զինի, Աօֆրանիմը՝ տեսնելով թէ տա-

ճարը հասին, Արիսթօնիոիւսին առա-
ջարկեց որ հոն իրեն ազօթքն ունու-
երները լնէ : ձիւնէն տւելի ձեր
մակ երկու ոչխալմներ նուիրեցին Ար-
տուծոյն և միանգամայն ցուլ մը՝ որ
իւր ճակտին վրայ երկու եղիւրնե-
րուն մէջ տեղը . զրոշանշան մը ու-
նէր : Յեաց նոքա սկսան երգել ՚ի
պատիւ աստուծոյն որ տիեզերը կը
լուատուորէ տարուան եղանակները կը
կանոնաւորէ, գիտութիւնները կամ
գպրութիւնները յառաջ կը աանի
և ինչ մուղացից դասը կը ոգեւորէ :

Տաճարէն ելլելէն յետոյ, Աօֆրօ-
նիմն ու Արիսթօնիոիւսն օրուան մնա-
ցորդը իրենց գլխէն անցած պատահ-
մունքները միմեանց պատմելով ան-
ցուցին : Աօֆրոնիմը՝ իրեն տունը ըն-
դունեց զծերունին այնպիսի յարգու-
նօք և գորովով . զօր նոյն խել Ալի-
նին պիտի ցուցնէր, եթէ նա տակու-
ւին կենդանի ըլլար . Առաւօտեան
կանուխ ՚ի միասին չուցին, դէպի
Լիսի առագաստ պարզելով : Արիս-
թօնիուս՝ Աօֆրօնիմը պտղաբեր դաշտ
մը տարաւ ՚Բանթ գետոյն ափանց
մօտ, որուն ալիքներուն մէջ, Ապօլօ-
նը որսորդութենէ դարձած ժամա-
նակ, փուշով ծածկուած . իրեն մար-
մնը ընկղմած, և իւր խարտեաչ գե-
ղեցիկ մաղերը այնքան անգամ լուա-
ցած է :

Կոքա այս գետոյն երկայնու-
թեամբը բաւական կաղամախներ և
ուռենիներ գտան, որոց նորածիղ և
թարմ կանացութիւնը գիշեր և ցե-
րեկ երգող անհուն թռչնոց բոյները
կը ծածկէ, ՚Կետը ժայռի մը վրայէն
մեծ աղաղակով և փրփուրներով գա-
հավիժելով, իրեն ալիքները՝ կոսկիճ-
ներով լցուն ջրանցքի մը մէջ կը խոր
տակէր : ՚Աղը դաշտագետինները՝
ոսկեգոյն հունձերով ծածկուած էր,

Վշուրները՝ որք ամփիթէտորմնի նը-
մանութեամբ բարձրացած էին, ի-
ռենց վրաց պողոբեր ծառերու և որ-
թերու կաճղներ կը կրկին :

Այս տեղ բոլոր բնութիւնը ծի-
ծաղկուտ, հաճախական և զուարձալից
էր, երկինքը քաղցր և պայծառ, եւ
երկիրը պատրաստ՝ իրեն ծոցեն նորա-
նոր հարստութիւններ հանելու, եր-
կրագործին աշխատութեանց և քրո-
տանց փօխարինելու համար :

ՄՈՒՌԻԹԵԱՆ ՊԱՏԻՃ.Ը ԿՈՅՆ ԽՍԿ ԻՒ ՄԵՋՆ Է

ԱՆՂՔԸ՝ որ աշխարհիս ամեն կար-
գերը կը խանդարէ. նախ զինքը գոր-
ծողը անկարգ կ'ընէ : Այէ ժխնդրու-
թիւնը՝ որ սրաէ կ'ելլէ ամեն բան
ապահանելու, միշտ իր տո ջին և ա-
ւելի մահացու հարուածը զինքը ծը-
նող և մնուցանող սրանին կ'ուտայ : Ա-
նիրաւութիւնը՝ որ ուրիշներու բա-
րիքէն օդուտ քաղել կուզէ, իր փոր-
ձը իր հեղինակին վրաց կ'ընէ, ըստ ո-
րում մինչդեռ հեղինակը կը բաղձայ
ուրիշներուն բարիքը յափշտակել,
նախ ինքը իր ամենամեծ բարիքէն
այսինքն ուղղութենէն կը կողոստուի:
Չարտիոսը՝ ուրիշներու համբաւը
միայն կը կ'եղէքէ, բայց ինքն ալ իւր
առարիսութենէն կը մերկանայ : Այ-
բութիւնը՝ որ կ'ուզէ ամեն բան ա-
պահանել, իր գործը իրեն յատկա-
ցեալ աղբիւրակէն կը սկի, որովհե-
տեւ ոչ ոք կրնայ ուրիշն լրութեան
վեասելու ձեռնարկ ըլլալ առանց իր
լրութեան վեասելու : Աւստի ամեն
մեղաւոր նոյն խոկ իր անձին թշնամին
է, և ապահանիչ իր յատուկ խղճի
մոտացը մէջ բանական է ակին ամենա-

մէջ բարու ոյն այսինքն անմեղութիւն :
Աւրեկ կը հետեւի որ մեղքը չուեմ
իր հետեւութեանցը մէջ, այլ նոյն
ինքն իւր նմանին չորեաց ամենամե-
ծը և ծայրագոյնն է . և համեմատա-
բար շատ աւելի մեծ քան զանոնք,
որ արտաքուստ մեղ կը սպառանան, վա-
սոն զի մեղքը ներբին անկարգութիւ-
նը ու համայն խանդարումն է . մար-
մոց ամենէն ծանր հիւանդութիւն-
ներէն աւելի մեծ և աւելի վտանգա-
ւոր է, որովհետեւ հոգւոյ կենաց
մահառիթ թոյնն է . և մեր մոքին հա-
կառակող ամեն չորիներէն մեծը,
վասն զի ասիկայ չարիք մը է, որ մեր
խիզճը կ'ասպականէ . հետեւապէս ա-
ւելի մեծ՝ քան բանին կորուստը, ըստ
որում բանականութիւնը կօրսնցընե-
լին աւելի մեծ կորուստէ անոր օրի-
նաւոր կիրառութեան եղանակը կօր-
սնցընելը, առանց որոյ բանականու-
թիւնը ինքնին մեղապարտ յիմարու-
թիւն մ' է : Աերջապէս ի լրումն
խորհրդածութեանս չար ի վերաց չո-
րեաց, թշուառութիւն ի վերաց
թշուառութեանց, վասն զի անոր
մէջ կը գտնենք միանդամայն թշուա-
ռութիւն և սճիր : Թշուառութիւն
որ զմեղ կ'ընկճէ, և սճիր՝ որ զմեղ
անսպասիւ կ'ընէ, թշուառութիւն՝ որ
մեզի ալ յայս ըլ թողուր, և սճիր՝ որ
մեզի պատրուտակ մը խոկ ըլ ձգեր,
թշուառութիւն՝ որ ամեն բան մեղ
կօրսնցնել կուտայ, և սճիր՝ որ այս
ձախողակի կորառեան մէջ զմեղ միայն
մեղապարտ կ'ընէ, և գանդատելու
խոկ առիթ մը ըլ թողուր :

Արդ՝ Քրիստոնեայք, զարմանալի
չ'երը մեղ քարողեն թէ՝ մեր մեղ-
քերը յաճախ մեղի պատիք կ'ըլլան :
Եւ ես ալ առանց պատճառի ըստի
թէ՝ մեղ հարուածող տապարը նոյն
խոկ մեր մեղքն է . որավիշետեւ յաւի-